



10513

2161



Ա. ԽԱՆ-ԱՄԻՐ

ԱՍՊԵՏՈՒՀԻ



1917

ՆԵՐՍՕ ՏՊԱՐԱՆ

ՆԻՒ ԵՈՐՔ

ԱՍՊԵՏՈՒՀԻ

891.99

Խ-22

391.99
ԻՎ-22 Կ

Ա. ԽԱՆ-ԱՄԻՐ

ԱՄՊԵՏՈՒՀԻ



2003

1917

ՆԵՐՍՍ ՏՊԱՐԱՆ

ՆԻԻ ԵՈՐՔ

ԿԸ 1

273/0-Ա.3

ՅԱՌԱՋԱԲԱՆԻ ՏԵՂ

«Ասպետուհի»ն պատկեր մըն է, 1915ի մեր ան-
նախընթաց իրականութիւններէն, որոնք երեւակա-
յելն իսկ սահմակեցուցիչ է, բայց Հայ տոկուն հո-
գին կրեց եւ անոնք ...

Ունեցած ենք եւ շատ Ասպետուհիներ, որոնք
անյիշատակ են մնացեալ ու անցեալ պարզ, այն պատ-
նառով որ անոնց գովքին՝ պէտք եղածին չափ՝ մեր
գրականութեան մէջ տեղ չէ տրուած :

«Ասպետուհի»ի հրատարակութեամբ, ուզեցի
հաւասար բաժնել այս նուիրական կսկիծը, բոլոր
այն ընթերցողներուն հետ որոնց սիրտերը խարան-
ուած են ...

Ա. ԽԱՆ-ԱՄԻՐ



63.21-57

ՄՕՐՍ, ՏԻԿԻՆ ՄԱՐԳԱՐԻՏԻՆ

Ո՛վ նահատակ մայր,

Գեգի կը ձօնեմ, մայրակարօտ հոգիէս աղբիւր-
ուած կարմիր էջիկները այս անդրանիկ երկիս: Ո-
րովհետեւ Թուրք եաթաղանէն հալածուած ու եղեռ-
նօրէն դահիճուած, հարիւր ու հազար մայրերու
մըմունն ու կենդանի ցար ստինգներու խորը ան-
քեղած եւ՝ անունիդ պէս հագուագիւտ՝ հոգիէդ
ներս ամբարած, քեւ առիւր՝ քեզ եւ ինձ անհունօ-
րէն սիրելի եւ քեզմէ մի քանի օր առաջ միայն դեռ
չի խողխողուած հօրս քովն...: Այո՛, քեւ առիւր
որպէս արշալոյսներու արտոյտը, աշխարհիկ ան-
պատմելի եւ գագանացեալ վիշտը՝ մարդկութեան ե-
րեսին եւ ուսերուն շարդելով...: Բայց աւա՛ղ, այդ
վիշտը արիւնկզակ ի՛մ ալ սրտիս շէմֆին նստած,
իբ հսկայի ձեռքով նակատս կը կնքէ ահա՛, եւ իբ
անայլայլ ու վնասկան մոլտուփներէն, դեռ պար-
մանի՛ ուղեղիս ակնջները, սոսկ «Որբուքի՛ւն, Որ-
բուքի՛ւն...» կը լսեն:

Յունվար 1, 1917
Կրանիք Սիբի, Իլլ.

Անբաղդ որդիդ
ԱՐԳԱՐ

ԱՍՊԵՏՈՒՋԻ

Գարունը կը բանար իբ թեւերը
Դալար ու կանաչ-թաւշեայ,
Բայց բոլոր կենսարբու ծաղիկներու
Աչուկները ասմաղուն ու չքնաղ
Նոր կարմիրէն շացեալ,
Չարհուրհանքով կը փակուէին,
Հողին գիրկը շարդուելով,
Որպէս ասուկները վայրապար՝
Լքուած ու յուսախար երազէն դողտր...
Այդ մոյգ կարմիրը արիւնի,
Դժոխքի տոկունութեամբը անվերջ՝
Թանձր քօղ կապած,
Կը սեղմէր հսկայ կուրծքը դարնան:
Դալարիները անյոյս, անլոյս,
Դիակներու ծանրութենէն կը տնջային...
Կասլոյտ ծովէն հայրենի,
Խենդ գեփիւռ մը առադաստուելով,
Նախկին հնչուն և անհետ խնդիրը կը փնտոէր
Գեղջուկներուն զուարթ, կորովի.
Իսկ ալիքները ասեղամուռնչ,
Ճերմակ փրփուրներով դէզ առ դէզ,
Խութերուն մէջ դիակներ կը պատանքէին...

* * *

Դարաւոր ու շէն օճախի մը
 Սեւցած ճրագասեան մօտ,
 Յաւերժահարս, տիպ աստուածունհու
 Կին մը արթուն կը հսկէր:
 Յետին վարդերը իր փարթամ գեղեցկութեան
 Որպէս կայծերը մարող կրակի,
 Որպէս երգը մեռնող կարապի,
 Մէկի՛կ, մէկի՛կ վար կը կաթէին:
 Լուռ էր նա, վարսերը արձակ,
 Ամեհօրէն դաժան հայեացքը
 Իր սրտին խորը կը սլաքէր...
 Իր հոգիին մէջ սգաւոր,
 Անտառներու դիցանոյշ աստուածունհի՛
 Վիրաւոր Աստղիկը կ'ապրէր: ...
 Անդօր վրէժը, սարսուռն յոյզը,
 Կարմիր կը վտակէին
 Իր յետին երազները օդայած...
 Զոր խսիրին վրայ,
 Փոքրիկները ծուարած գիրկ գրկի,
 Անուշ դալուկը բոլորի դէմքին,
 Որպէս մնջող տատրակները ամառուան,
 Որպէս մատղաշ աստուածները հելլենական,
 Կը քնանային անխռով՝
 Դժոխքի նախանձը գրգռելու:
 Ռունգերէն տաք շունչերը խնկացած,
 Զով օդին սիրտը ակօսելով,
 Ամպ կը կապէին երկնամբարձ,
 Տիական երազներու պէս թեթեւ...

Կնոջ դէմքէն ժպիտ մ'անցաւ,
 Սառ ժպիտ մը կապարեայ,
 Երբ ձայնը Թուրք ոստիկան Հասանի
 Փողոցին մէջ կը դռար.
 — «Հէ՛յ, գեպուրներ անիծեալ,
 Օրը կէսօր կը դառնայ ահա՛
 Ի՞նչ էք կպած ձեր բոյներուն շնորէն,
 Շո՛ւտ, շո՛ւտ, ոայեաներ աներես,
 Դուրս եկէ՛ք, հեռացէ՛ք...»

Պէտք էր գաղթել ...

Ծառախիտ գիւղին կեդրոն,
 Դալար ուռենիին տակ, աթոռի մը վրայ
 Կը հանդէ՛էր մօլլան, ճերմակ սրագլուխ:
 Արցունքներէն կմխայցեալ հարսներու
 Խմբակ մը կստուարանար հոն,
 Եւ «Բարի ու արդար» քիւրդ կրօնաւորը,
 Երկայնապոչ ծխաքաշը արծաթասվաղ,
 Տեղաւորած ծունկերուն չուխայածածկ,
 Հայրական խրատը կը մրմնջար:
 — «Այսօր, օրն է ձեր երջանկութեան,
 Անհաւատութեան կնիքէն մաքրուած,
 Պիտի ազօթէ՛ք հոս, իմ ներկայութեան,
 Եւ ապա կ'երթաք շէյխին մեծաւոր:
 Դէ՛հ աղօթեցէ՛ք, երկրպագելով,
 Բոլորի հայր մեծ Մուհամմէտին,
 Որուն ողջ աշխարհը եւ Քայզրը հօր,
 Գլուխ ծոած երջանկօրէն
 Կը պաշտէին, ու երկիւղածօրէն
 Այցի կերթան, գերեզմանին նուիրական,

Եղբայրութեան դաշն երզուելու...
 Դէ՛հ շո՛ւտ, հայու հարսներ,
 Չքնաղ դէմքերնիդ
 Հարաւի Սուրբ Շէրիֆին դարձուցէք,
 Աղօթելու եւ յաջողութեան իսլամ բանակին,
 Որուն սուրը Փաթիհներէն ժառանգեալ,
 Ուղիղ կրօնը ընդունիլ կուտայ
 Ողջ մարդկութեան անհաւատ:
 Աղօթեցէք Ալլահին մեծաւիատ,
 Որ անմտօրէն ընդվզողները—
 Ինչպէս ձեր ամուսինները մահապարտ—
 Մեր հզօր Սուրին ենթարկէ:
 Աղօթեցէք ցանկայոյզ սրտով,
 Որ երբ օր մը փառքի, յաղթանակի,
 Նոր սերունդը նոր սրտով
 Կը տօնէ աշխարհակալութիւնը
 Մեր կրօնին եւ Սուլթանին,
 Եւ Վիլհէլմին եղբայրացեալ,
 Դուք փէրիններ, նաեւ գեղեցիկները աշխարհի,
 Անվերջ հանգիստը պիտի վայելէք,
 Երջանկօրէն, այո՛, իբր տատրակներ ոսկիազօծ
 Մեր գրկերուն մէջ երանաւէտ...
 Իսկ մեր բոլոր նահատակներուն,
 Լուսապայծառ անթիւ հուրիններ,
 Հօրանի, մսեղ եւ դայար մարմնով,
 Պիտի ընդառաջեն եօթներորդ դրախտէն—
 Ներկայութեամբը հայր փէխամպէրին,
 Իրենց գրկաց մէջ քնքօրէն պսակելու
 Ճերմակ գոհարներով ճակատները աղուոր:
 Դէ՛հ աղօթեցէք, որ վերջապէս օր մը,

Սուրբ Մէքքէ՛ հասնիք,
 Նորա հաւատաւորները ըլլալու, մեզ արժանի»
 Ժպիտը գեղուհի մօր,
 Կը փոխուէր կատաղութեան բարբարոս,
 Քանի կը լսէր լիրբ յանդգնութիւնները
 Անսիրտ վայրենիներուն,
 Յոփ, ստոր ու պագչոտ:
 —«Այո՛, ուղտապան Մուհամմէտի վիժածներ,
 Քանի որ շա՛տ հեռու եմ,
 Վրիժաբար թքնելու եւ ցեխոտելու
 Այն սատկած օձու գերեզմանը անիծեալ,
 Ձեզ պիտի խրկեմ անդարձ
 Գիրկը ձեր լրբենի սրբութեան...
 Ի՞նչ, այս օճախէ՞ն դուրս դալ,
 Թողուլ որ պղծուի՞ այս տունը
 Ուր որ օրօր է կարգացուեր
 Միշտ տառապող բայց հպարտօրէն
 Պարտքի կարմիր դաշտը ինկած
 Դարաւոր ու ասպետական ցեղի մը
 Անվերջ յաջորդներուն...
 Ու՞ր... դէպի մօլլաներուն կո՞չը,
 Ծնազդի ճիւաղներուն ձա՞յնը լսել,
 Հապա ամուսնոյ կարմիր վրէժը...
 Հապա անարգա՞նքը հարս եւ աղջիկներուն
 Որոնք կը տարուին ահա՛ ոչխարօրէն...
 Հապա այս փոքրիկնե՞րը անմեղ,
 Ա՛հ՛, անմեղ՛, գեղեցի՛կ, պաշտելի՛,
 Որոնք պտուղներն են
 Այս թրքահալած կողերուս սղակիր...
 «Իսկ իմ գալիք կեանքը...

Ու՞հ... տառապանքը դժողքէն ահաւոր,
 Որուն մէջ քինախնդիր անգորութիւնըս,
 Զուր պիտի փնտռէ շրջահայեաց,
 Պատեհութիւն մը, որ կը վայելեմ հիմա...
 Օ՛, ո՛չ եւ ոչ մի կեբպ,
 Հոս, հոս մեռնիլ կամ ապրիլ:
 Այս դարաւոր տունը —
 —Սփոփարան անհամար դժբաղդներու—
 Պիղծ վատերէն անաղարտ պահել,
 Եւ իբր այրի ժառանգը մահընծայ,
 Զլքել, չանարգել, այս աւանդը անգին...
 Իսկ արժանընտիր հօր մը այս ձագուկները,
 Սոսկ չարաշուք բաղդին ձախողանքով մը,
 Եթէ ապրեցան դեռ տառապելու,
 Պիտի անին իրենց որդեխապաշտ մօր
 Գինովութեամբը արեան ու վրէժի...
 «Հէյ՛, բայաներս, վեր կացէք,
 Անհայր որբուկներ, զարթեցէք,
 Ելէք ձեր վարդապարմիր հուր շրթներէն,
 Համբոյրով մը ջնուեցէք դալուկ հոգիս,
 Որը սարսափահար եւ ուռենիի պէս դողողջ,
 Երգիքին վրայ պպղած մահը կը դիտէ...
 Համբոյր մը, այո՛, որու մէջ առկայծի
 Զեր հօրը սիրոյ եւ ոյժի կորովը...
 Ելէք՝ ձեր տաք թաթիկները տեղաւորելու
 Սրտիս վրայ անարիւն
 Եւ դլուխնիդ ծիծերուս մաշկացեալ,
 Որոնց ներքեւ, մայրական աչերըս,
 Անգթօրէն կը նշմարեն
 Զեզ համար գերեզման մը անտակ...»

Երազներըս սոսկումներէն խոշտանգուած
 Զեր չորս կողմը կը յածէին
 Անտէրունջներուդ Պաւտոսան գտնելու...
 Թէպէտ դիտեմ որ հայր չունիք, ալ տէր չկայ,
 Ես եմ ձեր հայրը եւ պահապան,
 Զեր դահիճը եւ դատաւոր,
 Եւ օրէնքը եւ բնութիւնը կենսարաչիս.
 Ես եմ ղեկավարը ես հրամայող, արարիչը եւ
 բաղդ,
 Իմ կանացի կամքըս եւ ես, ձեր անողոք մայրը,
 Որ կը վճռէ կեանքը իր եւ բոլորիդ...
 «Այս դաժան ու անտէր դիչերուան մէջ,
 Երջապատուած դեւերու մուտուքներէն,
 Հոգիս իր մեծութեան անփայլ աստղերուն հետ,
 Անտարագիր գուլումին մէջ մսելով,
 Կը սրափար ցրտահար...
 Բայց ես հսկեցի ուրուականօրէն անջուն,
 Եւ չ՛գիտեմ թէ ինչպէ՞ս կամ որո՞ւ
 Աղօթք մը կը մրմնջայի,
 Զեզի, բոլորին եւ ինձի համար...
 Մայրական հսկումիս տակ,
 Վստահ եւ անխռով ծաղիկներ կ'երագէիք.
 Ի՛նչ անուշ էր ձեր մնջիւնը տատրակի,
 Ա՛հ, անո՛ւշ բալաներ...
 Խսիրին վրայ մերկ, անբարձ,
 Միւթարանքի մրմունջը կը մըրկուէր,
 Իսկ էութեանս անմարդ աշխարհի
 Աւազուտ ու ամայի հեղեղատներէն,
 Անթիւ արշալոյսներ կ'անցնէին,
 Բայց աւա՛ղ, բոլորն ալ սառ կտրած ու մեռեալ

Խարխարելով անցյալ Գեթսիմոնիէն
 Սահայն զուլումի չարաչոուկ հողմը
 Պատրանք մ'իսկ զլացաւ ինձ .
 Եւ անստոյգ ապագայի մաղձալի գաւաթը,
 Իր վերջին մրուրը կենսաքամ
 Գիշերացեալ հողիէս ներս աղբիւրեց . . .
 «Իէ՛հ դաւակներս, ելէ՛ք, հազուեցէ՛ք,
 Բայց մի փորձէ՛ք դուրս երթալ,
 Արդեւանքի փակը դրած եմ ահա,
 Այլեւս զրկելու ձեզ անիրաւարար,
 Նոր-այդին հետ, ծառերուն մէջ
 Ձեր երգը հնչելէն .
 Այլեւս ծաղկեայ մանեակներ չ'պիտի հիւսէք
 հոն ,
 Ուր բարտիները եւ կաղամախներբարձրուղէչ
 Մեր յստակ առուն կ'եղերեն ,
 Եւ խոնարհ մանիչակները համբոյր կուտան :
 Հոն՝ ուր բազէն եւ ճնճղուկն ու արտոյտը
 Արշալոյսը կ'օրհնեցերեն , բոյներուն վրայ նորա
 կառոյց :
 Հոն գայլեր կան , հրէշները սովալլուկ ,
 Որոնք կը թափառին եւ գիւղին մէջ իրացեալ . . .
 Նորէն կը կանչուինք ահա . . . ա՛յ սրբապի՛ղծ»
 —«Մ՛հ , մամա՛ , հայրի՞կնէ . . .»
 —«Ո՛ւչ , սիրելիք , ձայնը այն գազանին է ,
 Հայրիկը դնաց անդարձ ճամբով ,
 Մենք ալ կերթանք շատ շուտով . . .»
 —Մամա՛ , մամա մենք կը վախնանք գազանէ ,
 Ե՞րբ կերթանք մեր սիրելի հայրիկին մօտ . . .»
 —«Եկէ՛ք , փոքրիկներըս , ձեզ մառան տանիմ ,

Հոն հաց մը կայ դեռ , իսկ ձայնը չէք լսեր . . .»
 —«Մամա , մածուն տուր , կարագ տուր ,
 Հացը չոր է , չենք ուզեր ,
 Հայրիկը դնաց մինչեւ այսօր , դու մեզ չես
 սիրեր :
 Մածո՛ւն կուզենք , մածո՛ւն , կա՛թ , կարա՛գ . . .
 Տուր մամա , եթէ ոչ երբ դառնայ հայրիկը ,
 Կը գանդատինք քեզ կը բարկանայ , . . .
 Ձէ՛ , չենք ուտեր , ա՛ռ քու չոր հացը ,
 Կաթ կ'ուզենք , մածուն , կարագ . . .»
 Անհաւասար գուպարի մը պատրաստ ,
 Այդ կանացի ոսկի հողին ,
 Կրեց նաեւ կարմիր Ֆէլէքէն հասած ,
 Ահազնութիւնը այդ հարուածին երկաթէ :
 Դուռը կը պէց՝ շուտափոյթ
 Եւ ետ եկաւ լայնափոր պաղ թոնիւրին քով .
 Հոն խաչերկաթը դեռ կը մնար
 Որպէս դարաւոր վկայ հսկայ փառքին
 Որը դեռ երէկ կենդանի էր :
 Ակնթարթի մը մէջ թեւերը սոթտած ,
 Թոնրի կողերուն անութուած հողը փորեց .
 Տխուր գոհունակութիւն մը իր դէմքին նստաւ
 Երբ փաթաթներու մէջէն ապահով ,
 Դաշոյնին ճերմակ ճարմանդը փայլեցաւ ,
 Որուն բուռին ծայրը կը նշխուէր ,
 Խորը ինկած տառերով սեւատուած ,
 Ուր՝ դժբաղդ այդ կինը անուց մը կը կարդար . . .
 Իր նահատակ սիրելիի կարօտը
 Եւ ովկէանի պէս խորունկ վիշտը
 Իջան ծանրօրէն ու զինքը պարուրեցին :

Տկարութեան բոպէ չէր թէպէտ,
 Բայց զոյգ մը շամանդաղ կաթիլներ,
 Սիրով եւ վրէժով ակաղձուն,
 Կլոր կլոր դուրս շատրուանուեցան:
 Ուխտի դաշոյնը քնքոյշ մատներով սեղմած
 Պինդ ու ջլապիրիկ,
 Իր կանացի կամքը վրէժով կ'ողեկոչէր.
 —«Ո՛վ ստուեր, սրբանուէր ու ջրմանոյշ,
 Ո՛վ խիղախ ուրուական սիրելիս,
 Աննկուն կամքիդ աւելնովը
 Զօրացուր այս կանացի բազուկներըս
 Պատուին կարմիր խաչը վերցնել կարենալու...
 Այս բազուկներըս այո՛,
 Որոնք քեզի հետ եւ բոլորի համար,
 Միշտ աննկուն եւ հպարտ են ապրեր,
 Այս օճախին մէջ՝ եւ թէ դաշտը պարտքի...
 Թէպէտ միայնակ եմ այլեւս,
 Չեմ լսեր ձայնդ ազնիւ առիւծի,
 Բայց խօսէ՛, կ'աղաչեմ, խօսէ՛,
 Սրտիս եւ հոգիիս դալկացեալ.
 Այս սիրտը որ քեզ համար
 Եղած է սիրոյ ատրուշան մ'անմար,
 Այս սիրտը որ քեզ համար՝ երջանկօրէն՝
 Պարծանք կըլլար եւ դու կը ծաղկէիր,
 Այս սիրտը որ քաղաքի փարթամութիւնը լքած—
 Կիրքերու զնտան, դաղջ մ'թնոլորտ,
 Աներազ վայելարանը փառքի—
 Եկաւ քեզ հետ որ բարձունքներէն անարեւ
 Ազատութեան արծիւներու հետ
 Յոյզ տայ կեանքին նորակերտ...»

Ա՛հ, կենդանանայիր ճիշդ հիմա,
 Անգամ մ'եւս կուսպաշտօրէն դեզ սեղմէի
 Այս սկեպտիկ կրճըխ հոյանի,
 Եւ երկուքս մէկ նամարդներուն
 Ճակատ տայինք...
 Կամ դոնէ վերջին անգամ
 Գտնէի անթաղ ոսկորներդ կենսաբաղձ,
 Սիրաջեր համբոյրներով
 Բոլորը զիրկըս հաւաքած,
 Յղկէի կրանիթէ տապանաքար մը
 Զեռքիս այս դաշոյնովը մարտիկիդ
 Եւ ստինքներուս ճերմակ կաթովը
 Մաքրէի, որպէս շաբիւղայ մը երկնքի,
 Զոյգիս դամբանը ճնշելու...
 Բայց աւա՛ղ ճակատագիրը ծերացեալ,
 Վերջին այդ շնորհն ալ կը զլանայ ինձ,
 Թէպէտ դեռ կայ ու պիտի ապրի,
 Զերին փառքը անգոր յաղթանակի...
 «Գիտեմ, մօլլաները եւ Հասաններ
 Պիտի դան — Ա՛հ, ջո՛ւ բացկայութեան—
 Զիս ալ տանելու որպէս անասուն մը,
 Դէպի պժղալի խաչը անագանքի.
 Բայց այս երկու պաղ երկաթները,
 Ուղին պիտի գծեն նոր հաւատամքիս—
 Ահա դաշոյնը ջու եւ խաչերկաթը թոնիրին...»
 Ստուար խումին մէջ հայուհիներուն,
 Հասանի աչքէն չէր վրիպած
 Բացակայութիւնը գեղեցիկն ասպետուհոյն:
 Հապշտապ եւ չարախինդ,
 Որսին դուռը հասած էր:

632-57



—«Հէ՛յ, գեալուրի կնիկ,
 էրիկդ խրկեցի սանդարամետ,
 Դժոխքի զնդան. քե՞զ ալ խրկեմ...
 Շո՛ւտ շուտ դուռը բաց, որ խնայեմ քեզ.
 Գեղեցիկ դեւի ծնունդ, մի մուտար,
 Բա՛ց դուռը եւ դուրս արի,
 Քեզ կը խնայեմ, խորոտիկ ես,
 Իմս ես, խանրմըս պիտի ըլլաս,
 Եւ դշխոյ մը բոլոր էգերուն հարեմիս...»
 Նեղ աչերէն տուհաճալ մօնկօլին,
 Յորդ վաւաշ մը կը ջրվէժէր,
 Եւ բացուող դռնէն ներս կը մտնէր
 Ձեռները կարկառած մէկը գրկելու...
 Բայց լայնեզր խաչերկաթը ծանր—
 —Լեզուն արգար դայրոյթի—
 Համբոյր կուտար շուտայի,
 Իր գլուխին ցնորակոծ...
 Հերոսուհի հայ մայրը,
 Ոճրապարտ նախատինքէն մոլեղին,
 Առիւծօրէն դաշոյնին փայլը կ'արիւնոտէր,
 Անարդ նամարդի կոկորդը խրելով,
 «Վրէ՛ժ, վրէ՛ժ...» կը ճչար,
 «Ա՛յ այսպէս, ա՛յ այսպէս...»
 Եւ սուր շեղքը մինչեւ արմատ,
 Ոճրածարաւ կողերէն ներս կը մխէր:
 Գեանին երեսը ծով կը կապէր
 Հեղեղ մը պիղծ արեան:
 Մօր երկնառաք վրէժխնդրութիւնը
 Ունքերէն դուրս կը մրրկուէր:
 Յետին հոնդիւնը մահապարտին

Սուգի երգ մը մրմնջեց անիծապարտ,
 Որը կը վերջանար թոնիրին մէջ մոխրածածկ:
 —«Ախտո՛ս, չկար ուրիշ փոս մը աղտեղի
 Եւ թոնրի սրբութիւնը կը պղծես,
 Թուլամորթ անօրէ՛ն,
 Բայց կրակը ամբողջութիւնդ պիտի մաքրէ...
 «Իսկ դու, Ոգիդ սիրելիիս,
 Այսպէս միշտ կողքիս կանգնած,
 Ուրախացիր, հիացիր:
 Դեռ չատե՛րը, բոլորնալ,
 Պիտի դատապարտեմ անխնայ,
 Ասոր ճակատազրին ոսկեծղի—
 Վրէժիդ եւ նամուսիս համար...
 Իսկ այն ամբոխը հարս — ջոյրերուս
 Որոնք կը տարուին սպանդանոց
 Որպէս անխօս ոչխարներ հլու,
 Անոնց ալ սուրբ պատուին
 ՁՈՀԵԼ ԵՒ ՁՈՀՈՒԻԼ...»
 Դաշոյնը անութիւն տակ տեղաւորած
 Սլացաւ խոհեմութեամբը բազէի
 Դէպի քոյր շարքը կենդանակերպ,
 Ուր մեռած էր յոյսերու յետին զեփիւռն իսկ:
 Գեղեցիկուհու տեսքէն դարնուած,
 Երիտասարդ մօլլային շիւ նայուածքը
 Դիւային այլայլում կ'ստանար,
 —«Այ հարսիկիդ Հայու,
 Դու որ այնքան արժանի ես,
 Սոսկ թոռներուն Մեծ Մարգարէին,
 Պիտի գրկուէիր առաջին օրհնութիւնէն
 Մեծ Շէյխին իսլամներու:

Ուշ է արդէն, պէտք է չուել,
 Ոստիկանները հոն կսպասեն,
 Դէ՛հ, մօտեցէք ինձ շրջապատ
 Աղօթեմ նորերուդ ընդունելութեան,
 Որ արտադրէք սերունդներ զեղունի,
 Մեր ցեղին եւ կրօնին նուիրական...»

Տարտամ նայուածքներու
 Լայն օղակ մը կը կազմուէր,
 Հայուհիներէ հիւսուած:
 Բոլորի արնաքամ դէմքին,
 Մահուան անարցունք դալուկը
 Մեռելութեան կապոյտներ կը դժէր:
 Մինչ մօլլան ասպետուհու մօտիկութեան
 Թմբիրովը գինովցած
 Իր «հիլ - ի - լա...»ն կը մրմնջար.
 Կարմիր շեղքը դաշոյնին
 Իր ձախ թողք կը բարեւէր,
 Եւ թումբին վրայէն թաւաղոր,
 «Օգնութի՛ւն... դաւաճանութի՛ւն...» կ'ոռնար:
 —«Այո՛, կ'օգնե՛մ, ահա՛,
 Քեզ խրկելու շէյխիդ միւսիւման...
 Իսկ դուք, քոյրե՛ր, ստրուկնե՛ր,
 Վրէ՛ժ, պօռացէ՛ք, վրէ՛ժ,
 Այս երկրորդն է կը մատաղեմ
 Քու փոխարէնդ, սիրելիս...
 Ահա նորերը կուգան... Ոստիկաննե՛ր...
 Հէյ, Հայուհիներ, ինձ հետ իմ ետեւէս,
 Մեր տունը, դէպի մեր տունը...»
 Հազիւ մէկը կ'ընկերանար սակայն,
 Միւսները անպատմելի սեւ ճակատազրին

Կ'ենթարկուէին դեւերէն հալածուած—
 Սուին, հրացան, խարազան,
 Լիկումները եղեռնային,
 Եւ կիրքերու անսանձ վաւաչը
 Յանց կը հիւսէին
 Ամուլ կապոյտին ներքեւ...
 Հալածական զոյգ կնիկներ,
 Արիւնոտ սեմէն ներս՝
 Դուռը ամբօրէն կը կղպեն:
 Բարբարոս վոհմակ մը խուժանային,
 Պիտի կուէր, ժանիք ցուցնէր,
 Դաշոյնի դէմ կնոջ մը փափկիկ
 Որսէս աստուածուհու մը անյաղթ...
 Խուրձ մը ոտներու հարուածներուն ներքեւ,
 Աւելի անյուսօրէն կը ճռային
 Ծինիները փայտաշէն դռան,
 Եւ կատաղութիւնները աւելի կը փրփրէին
 Քանի կը հնչէր ներսէս աղաբարը.
 —«Հէյ՛, իժեր պղծաշուրթ Մուհամմէտի,
 Ինչպէ՞ս կը յանդգնիք տակաւին—
 Ձեր սարսափը հոս է.
 Այո՛, անոր ստուերն իսկ հերիք է,
 Նա չ'է մեռած, կ'ապրի եւ հողիս մէջ,
 Նա կառավարն է ձեր ճակատազրին.
 Ձեր վատազգի սերունդը
 Պիտի վայելէ փառքը մօլլային,
 Ինչպէս եւ ասոր — լիրք Հասանը
 Որ հոս իր կարմիր ջրտինքովը
 Համեղ մոխրահացեր կը թըխէ
 Ձեր մարգարէին ուղտապան...»

«Տարէ՛ք, տարէք ուր որ կուզէք,
 Ով ստրուկ է եւ մահէն վախկոտ,
 Բայց զիս չ'պիտի տեսնէք...
 Կատուազգիներ ապերախտ,
 Մուրը ձեր ճակատին, ահա երկու զոհեր
 Հայ մօր ձեռքէն դիպաստ ինկած.
 Մայրը որ կը թքնէ ձեր ճակատին
 Եւ ազատ կը մնայ ու մաքուր...
 «Պիտի մտնէք ոչ իսկ օճախը այս հին,
 Որովհետեւ հոս կը կենան տակաւին,
 Երկու երկաթները պողովատ—
 Ձեր արիւննովը կարմիր բայց դեռ ծարաւի—
 Կայ եւ կրակը հզօր ու մաքրիչ...
 Էհէ՛, դուռը տեղի պիտի տայ...
 Իոյրի՛կ, խսիրը բեր, խսիրը եւ լուցկին,
 Կողովները հին եւ գրքերը ամբողջ.
 Բե՛ր, քոյրի՛կ, տունը չմտնեն պիտի,
 Մաքրենք եւ մաքրուինք դիւցազնօրէն...»
 Դուրսէն բարակները Որսկանիս
 Կը քանդէին երկաթէ Ժանիքներով—ձողերով,
 Պատերը եւ տանիք,
 Բայց մառախուղը թանձր ծուխին
 Բոլորին կանխեց—
 Երգիքը փայտակիրէ հին տան,
 Գորշ ամպի մը ծուկները կը հրաբուխէր...
 Յանկալի որսը ողջ — ողջ բռնելէն անյոյս
 Գնդակները՝ որպէս լեզուներ օձերու,
 Ներս սուլեցին դուռէն, երգիքէն.
 Եւ պահ մը մոռացուած ձաղուկներու
 Ձայները նուազեալ հեծկլտուքի,

Մօր ականջները եւ սիրտը կը ծակէին...
 —«Մամա՛, մամա՛...
 Ծո՛ւխ է, ծո՛ւխ, դուռը բա՛ց, եկուր...
 Դո՛ւրս, դուրս տար մեզ կը խեղդուի՛նք...
 Ձո՛ւր, ջո՛ւր, ծարաւ ենք... եկո՛ւր...
 Աղբիւրին քովը կ'երթանք, առուին վրայ...
 Ա՛հ, մամա՛... կը խեղդուի՛նք... այ՛... այ՛...»
 —«Ա՛հ, ... Բալաները՛ս ... հո՛ս են...
 Անմեղները՛ս... կը խեղդուի՛նք...
 Ո՛հ, ձագուկներըս... քովս եկէք, գրկեմ զձեզ.
 Վերջի՛ն անգամ, աւա՛ղ,
 Առէք համբոյրըս անողոք գորովանքիս...»
 —«Ձո՛ւր կուղենք... մամա՛, ջո՛ւր...
 Կերթանք աղբիւրին քո՛վ առուին մօտ...»
 —«Ձուր չկա՛յ, ալ ճար չկա՛յ...
 Է՛յ Մուհամմէտ, թքնեմ գերեզմանիդ...»
 —«Մամա՛... բոցերը եկա՛ն... կարմիր բոցե՛ր
 Ու՛հ, մամա՛... տա՛ք է... շա՛տ տաք...
 Դուռը ու՛ր է... մենք կերթանք,
 Առուին ափերը... հայրի՛կը հոն է...»
 —«Դեռ աւելի՞ պիտի տառապիք,
 Ա՛խ, մեռնի՛մ ձեզ... մատաղ զաւակներըս...
 Բայց ո՛չ, չի՛ որ ես, ձեր մայրը,
 Դահլձ եմ ձեզ ստեղծող...
 Ուրեմն բոց ու ծուխէն աւելի իրաւունքս է...
 Մէկ ըրպէ եւս... ձեզ աղբիւրին պիտի տանիմ,
 Ուր հայրիկը կ'սպասէ մեզ...
 «Ո՛վ Ոգիդ քաջագունի,
 Ընդունէ մեզ, քեզի կուզանք...»



Բայց ներէ որ ձեռքս մայրական,
Դահլիճ պիտի ըլլայ —ինչպէս խրոխտն Վրլհէլմ
Նաեւ ստեղծագործումիդ սյրական...

Չէ՞ր այսպէս նախամեծար է աւելի,
Քան սկզբունքդ դաւելը,
Քան խաչուելը հլութեամբ անասունի,
Քան խոշտանգուելը մօնիօլներէն...

«Մնացինք սուրբ եւ անարատ,
Մենք եւ օճախդ նահապետական...
Քեզի՛ր կուգանք, ընդունէ՛ր մեզ...»

Եւ փոքրիկները մէկիկ—մէկիկ—
Ահաբեկ բոլոր կարմիրներէն
Դահիճուեցան մօրը ձեռքէն եւ հօրը դաշոյնով.
Իսկ զիցաշունչ մօրը սիրտ,
Պատուեցաւ՝ աշնքան անխռով,
Ինչպէս Սոկրատը հանդարտ, անայլայլ,
Կ'ըմպէր մրուրը թոյնին...

Բոցը կարմիր, ամեհի,
Կը լղէր նորա բաց աղբիւրները վարար,
Համբուրելով անխտիր.
Դիակները սուրբերուն եւ պիղծին...
Թանձր խաւ մը տաք մոխիրներու,
Գուրգուրանքով կը վարագուրէր
Ամբողջ ցեղի մը մեծ օրօրան,
Որ օր մը Նոր Արեւոտ,
«Յառնէ փիւնիկը» աւելի գեղեցիկ եւ աւելի
հօր...

Վ Ե Ր Ջ

Վ Ե Ր Ջ Ա Կ

Էջ	Տող	Սխալ	Շիտակ
7	18	խնդրը	խինդը
9	28	պաշտէին	պաշտեն
11	2	Նորա	Նոր
13	13	մեծութեան	մենութեան
17	18	Չերին	Յետին
17	22	անագանքի	անարգանքի
17	24	խումին	խումրին
18	16	չուտայի	Յուդայի
18	29	Ունքերէն	Ռունգերէն
21	9	կղպեն	կղպէին
21	18	ներսէս	ներսէն

10563

2013

